

կրօնական գրականութեամբ հետաքրքրուող — ինչ փոյթ նօսրացումը այդ հետաքրքրութիւնը ունիցող մեր Եկեղեցւոյ զաւակներուն — ընթերցողին: Նախ, ուրավինեան հրապարակի վրայ եղագ դրեթէ միակ ռազմաքաղաքացը կը հանդ հստանայ թորգոմ Պատրիոտքի «Սուրբք և Տօնքար», զոր Հոգելոյս Սրբազնութեամբ յագեցած ծաւալեցած իր լրումին հասցնելու, ինչպէս հրապարակիչները գրքի Յառաջարանին մէջ կը յայտնեն: Ճեթէ լուսանոդի հայինակը ի հետան լինէր, թերեւս չհաւանէր այս գործի ներկայ ձևի մէջ հրապարաթեանը . . . ։: «Պակասաւոր է այս հատուրիկը զգալի կերպով. վասնզի Եկեղեցիի մհծագոյն սուրբերը կը պակսին անոր մէջ»: Խոկ Յայտմաւորքներ, գրաբարով գրուած, շատ հազուագիւտ են, պատմական մենասատաններու ու հանրային մատենադարաններու մէջ հազիւ գտանելի:

Ամեն. հեղինակին անձին ու գործին հանդէպ մեր զգացած խոր յարդանքը պատճառ մը չէ սակայն որ աւչք գոցենքս հոն սպրդած թերի կամ անձիշդ տեղեկութիւններու նկատմամբ, միշտ հաւատարիմ «Պղատոնը կը սիրեմ, բայց ճշշմարութիւնը աւելի կը սիրեմ» հանրածանօթ տառվեան, Մանաւանդ որ այսքան օգտակար գիրք մը կը յուսանք թէ յառաջիկային պիտի ունենայ տաիթը վերաբին մամուլի տակ մասնելու, ուրիէ բոլորս ալ պիտի ցանկայինք որ գուրս գար անվրէպ ու անմթերի:

Թանի որ Գլուխներու թուութին առթիւ յիշած եղանք Տիեզերական ֆուղովներու վերաբերող գլուխը, կ'ընենք մեր նկատողութիւնը Գլուխը բացող նախադասութեան շուրջ. «Կ'ենթազգրենք որ Հայ Եկեղեցիին միայն յատուկ է տարեկան տօնախմբութեամբ յիշատակել Տիեզերական ֆողովներու մասնակցող հայրապետները հաւաքարար»: Ճիշդ չէ այս ենթադրութիւնը, քանի որ Յայներ ալ կը տօնեն յիշատակը Նիկոլոյ Ա. (և Բ.) Ժողովի հայրապետներուն, առաջինը Համբարձան յաջորդող կիրակիին, որ որը գումարուած է այդ ժողովը 325 թուին, Խոկ Ղպտիներ, մեզի նման, կը կատարին

“ԲԵՐՔԱՀԱՒԱՔ”

Հեղինակ՝ ՎԱՀԵ-ՎԱՀԵԱՆ

Իմացական անխառն վայելքի աղբիր, գրականութեամբ յագեցած ծաւալեցած (321 էջերով, լոյս տեսած 1978ին, Ս. Աթոռոյս Տպարանէն) հատոր մը, որուն նմանը ողջունելու արթները այնքան տակտաթիւն են գարձեր հայկական սփրուքի վերջին տասնամետակներուն,

Անուշտ թէ, ինչպէս գրքին անունն ալ կը յայտնէ, այս հատորով ընթերցող հասարակութեան հրամցուածները անտիպ ստեղծագործութիւններ չեն: Հեղինակը փոյթն ու իմաստութիւնը ունիցած է իր բեղմաշատ կեանքի աշունին — և սի խորց սրտի» կը մաղթինք որ երկար ըլլոյ ան ու պատաւա՛ ինչպէս աշունը ընութեան — կողքի մը տակ խմբելու իր բեղուն գրչէն մեծ մասմբ տարիներով Պէյրութի մէջ մեծ ձեռնասութեամբ իր խմբագրած Անիք Գրականութեան ու Արուեստաներու ամսագրին մէջ լոյս տեսած արձակ գրութիւնները:

Աներկեան որ Վահե-Վահեան աւելի է քան անուն մը սփրուքանայ ժամանակակից գրականութեան մէջ, և իրեն բնակակից (ունիցած է բախտաւորութիւնը ապրելու և սահմանագործելու արտերկրի տմբենէն հայանած և գրականութեան մեծագոյն նուաճումներու հանդիսարան Լիբրանանի մայրաքաղաքին մէջ), տարեկից ու բախտակից (այս բառով բանալ ծալքերը մեր արիւնարրու թշնամիին մեր անզին ժողովուրդին վրայ գործագրած անուր տամարին) Անդրանիկ Մառուկեանի և Մուշեղ Իշխանի հետ միասին կը հան-

յիշատակը առաջին երեք Տիեզերական ֆողովներու մասնակցող հայրապետներուն: Կ'ընենք անցողակի ու միակ այս նկատողութիւնը, մեր այլ նկատողութիւնը, վերապատճեն վերջունութիւնը վերաբին մասնակցող հայրապետները վերապահնելով յառաջիկային,

ԳէՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

գիտանայ գագաթ մը Պէյրութահայ - և ինչո՞ւ չէ սփիւռքահայ - դրականութեան մէջ, Այս երկուքին և ուրիշ շատ մը մեծատաղանդ գրագէտներու նման, Թերքահաւահարի հեղինակն ալ բանաստեղծութեան համրով է որ մաւոք գործած է դրական մեր անդաստանէն ներս, ըլլալով Շօքէքենանկանա դպրոցի ամենէն հաւատարիմ գործաւորը: Իր ընդուժին տաղանդը ուսկան յաջողած է գրկել զինք հետեւակի աննախանձելի դիրքէն ու բանալ իր առջև նոր ակօսներ, որոնք եթէ չունին խորքն ու լոյնքը «Հայ Բանաստեղծութեան իշխաննեն բացած ակօսներուն, կը բերեն գէթ վկայութիւնը գրական իր անվիճելի տաղանդին:

Թերքահարիա այլ բաժնուած է երեք մասերու: Առաջին մասին մէջ, «Դէմքիր Հայ Մշտիկոյթի Պարունակէն» տիտղոսուած, հեղինակը քննադատական ըստ բաւականին յաջող գործ մը ըրած է, լուսարձակի տակ առնելով վաստակը վերջին դարուն ապրած արեւելուայ թէ արեւմտահայ դրականութեան թէ մշտիկոյթի տիտաններուն: Անոնք, թիւով 18, ներկայացուած են վերլուծակոն առողջ մօտեցումով ու յաջող թափանցումով, գրուած անոնց ծննդիան, մահուան կամ գրական-հասարակական գործունէութեան յարեւաններուն առթիւ:

Արդար ըլլալու համար պէտք է խոռոշովանիր թէ Վահե-Վահենի իրաւ տաղանդը տեղ-տեղ չէ յաջողած պահել զինք անաշառ ու անկողմնակալ քննադատի բարձունքին վրայ: Կուսակցական, հատուածական իր հակումները տարած են զինք սայթագումներու: Այդ գդալի է մասնաւորաբար «Հայ Բննադատութեան իշխան» Յ. Օշականի և Լասի (Լուիզա Ասլանեան) սուբրուած գլուխներուն մէջ, առաջինի մեծավաստակ գործին մէջ զաածումներու մատնանշումով և երկրորդին նոսր արդիւնքին բազմապատիկ արժեսորաւմով:

Որքան պիտի բաղադայինք որ ինչպէս եկեղեցական սրբազան ասպարէզէն՝ այնպէս, ալ գրականութեան նուիրական բա-

դինէն ներս մտնողները հեռու ֆայրին իրենց խմբակցուան միասնմենքը իրենց հետ բերելու սրբապղծութենէն,

Երկրորդ բաժնին մէջ արևոտծ են միջազգային գրական վեց վաստակաշատ գէմքերու (Կէօթէ, Պալգաք, Հիւկօ, Կորդի, Կոկոլ և Գելինոքի) գործին մանրամասն վերլուծումը: Շատերուն համար իր բիրած նորութիւնը գրքին ամենէն հնատաքքրական մտուը կը դարձնէ զարդ:

Վերջին բաժնով գրախօսուած են 20 հատուրներ, հեղինակուած վերջին տասնամետկնիւրուն մեր ժողովուրդի զոյդ թեերուն մէջ ստեղծագործող 17 գրագէտներէ, ի պատիւ իրեն, պէտք է հաստատել թէ այս բաժնին մէջ իր փորձ գրողի կորողութեան միացուցած է անտաշու ու անկաշառ գրադասի պարկելաւութիւնը, սեին սե և ճերմակին ճերմակ ըսելու արի կեցուածքի մը յայտնաբերումով:

Վահե-Վահենան ունի գրելու արու և տառյգ ոճ, պատմելու համբաւելի շնորհ ու պատկերելու անհրկայելի տաղանդ: Ահա թէ ինչու իր բանաստեղծութիւններուն նման արձակ իր էջերն ալ կը կարգացուի միծ հաճոյքով:

Դժբախտաբար, մաքուր ու ճաշակաւոր պատգրութեան հակառակ, գրքին մէջ սպրդած են վրիպակներ, թիւով ոչ զանցանելի թարբերախտաբար վրիպակներու ցանկը, գրուած գրքի նորին, եղած է ըստ կարելոյն ամբողջական:

Թերքահաւահարի մէջ երեցած գրութիւններու թուականները կը տարուերերին ընդուժէ 1946ի և 1974ի, սակայն ջախջախիչ մեծամասնութիւնը գրի ինկած է կիսագարը կանխող և յաջորդող քանի մը տարիներուն: Վաստան ենք թէ 1955էն ետք ալ իր գրչին որդասիքը եղած է տառք ու հիւթեղ, Սիրելի է մեզ մտածել թէ հեղինակը մօտ օքէն կը ձեռնարկէ իր նորագոյն բերքերու հաւաքումին, ի շահ և յօդուա հայ գրականութեան և հայ ընթերցանէր հասարակութեան:

Գ. ՃԱՐՏԱՐ